

Այսպիսի խորհրդածութիւնք կ'առաջնորդեն մեզ մտնել թա-
փանցել աշխարհաց կազմութեան մեզի ընծայած մեծամեծ երևո-
թից մէջ, բաղդատել զբարձրագագաթ լերինս՝ լնդ խորասոյզ ան-
դունգս ովկէանու, հրարդիսից ցիր և ցրիւ բաժանումը, Ալպեայց շըդ-
թային ժայթքումը. առայն ոյս վերջին ժամանակներս դիտնականք
մեծ լանիւք ուսումնասիրեցին մակերեւութային ցած երկիրներու
կազմութիւնը. այս երևոյթը՝ թէպէա նոր են, սակայն երկրագնաոցս
պատմութեան մէջ մեծ տեղ կը գրաւեն, և համեմատութեամբ այս
նոր կազմութեանց վրայ եղած հետազօտութիւնք, լուսաբանեցին
խնդիր մը՝ որ արդէն շատ զբաղեցուցչեր էր զերկրաբանս, և որ ան-
շուշտ դեռ երկար ատեն իրենց ուշադրութիւնը պիտի գրաւէ. այս
խնդիրն էր ջրհեղեղային դարերու մեծ սառնարանաց կազմութիւնը.
Արդի սառնարանաց ամենակատարեալ քննութիւնք, հիւսիսային
սառնագատ երկրաց, իրենց էութեան պայմանաց, տևողութեան՝
և այլն, հարկաւոր էին շատ մը երկրաբանական խնդիրներ լուծելու
համար.

Երկրաբանական հետազօտութիւնը՝ հանքային աշխատութեանց
մէջ մեծ օժանդակութիւն և օգնութիւն գտան, որոյ կարեւորու-
թիւնը օր ըստ օրէ կ'աճի, և որով գործաւորը կ'իջնեն ՚ի խորս եր-
կրի փնտուելու այն հանքերը՝ որոց պէտք ունի մարդ. ածուխ, եր-
կաթի հանք՝ եալին. Շնորհիւ նորագիւտ գործեաց՝ որ ամենեին շեն
նմանիր մեր հարց գտածին և գործածածին, հանքահանը կ'իջնէ
այժմ այնպիսի խորութիւններ և անդունդներ, զոր և ոչ իսկ հնա-
րաւոր էր մոտածել ասկից 50 տարի առաջ, Յիշենք առտ՝ միայն
Շլատըպախի ջրհորը. Առլէնպէրկի մօտ, որոյ խորութիւնն է այ-
ժըմ 4746 մեդր.

ՀԱՄԱՌՈՑ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՐԱԲ ԲՆԱԿԵԼԻՈՒԹԵԱՆ ՄՈԼՈՐԱԿԱՑ

(Տես Հատոր ԽԸ. յԷջ 455)

Արեային դրութեան կիրմայական գոտեաց տեսութենէն յայտնի
է որ՝ ամէն մոլորակաց մէջ աւելի հաւանական է որ բնակելին ըլ-
լայ ջրատը, և թերեւս լաւագոյն պայմաններով քան մեր երկիրս:
Ուստի պէտք է ի մասնաւորի ուսումնասիրել նորա բնաբանական
կազմութիւնը, որ աւելի ևս կ'ապացուցանէ կենաց զարգացման յար-
մար պայմանները.

Այս աւսումնասիրութիւնն այնչափ աւելի կարելի է ընել, որչափ որ գիտութիւնը՝ կառարելով մեծահանձար Քեփերին կտակը, թէ ածանօթութիւն Հրատ մոլորակին՝ կ'օգնէ ասողաբաշխութենէն հիմնուելուն, և աղյն մոլորակին ուսումնասիրութենէն կը կախուի մեր ապագոյ գիտութեանց յառաջադիմութիւնը, յիրաւի ամէն մոլորակներէն աւելի քննած է զշրատ, վասն զի զիրքը՝ նկատմամբ մեր երկրիս, շատ յարմար է քննութեանց։

Հրատին միջին հեռաւորութիւնն է արեէն 217,000,000 վերստ, երկրէս գուրագոյն հեռաւորութիւնն է 52 միլիոն վերստ, իսկ երկրէս մեծագոյն հեռաւորութիւնն է 378,000,000 վերստ։ Հրատին բուն տրամագիծն երկրիս տրամագծէն քիչ մ'աւելի է։ Խոտութիւնն է 0,95 երկրիս խոտութեան, զանցուածն 0,13 երկրիս զանցուածոյն։ Ժանրութիւնը կամ ճգողութիւնն երկրիս ճգողութեան կէսն է, այնպէս որ եթէ երկրիս վրայ կը կշռէ 1 րուդ կամ 16 հազարակրամ։ Հրատին վրայ պիտի կշռէ 20 ֆունդ կամ 8 հազարակրամ։ Այս մուրակս ինք իւր վրայ կը թաւալի 24 ժամու, 39 վայրկենի և 24 երկվայրկենի մէջ։

Հրատը՝ երեկոյեան դէմ յերկինս, եթէ պարզ աշքով գիտուի, կարմրագոյն կ'երևի առաջնակարգ աստեղ պէս։ Նորա այս սեփա կան գունոյն պատճառը կրնայ ըլլալ իւր մակերևոյթին վրայ եղած առարկայից գոյնը, բաց ի իւր ծովերու նաև բուսականութեան ստուերը, գոլորշիացումն և մանաւանդ իւր մինուլորտը։

Այս մոլորակին թաւալընն առանցքը հակեալ է պարունակին մակարդակին վրայ 60° անկեամբ, որով շատ քիչ աարբերութիւն ունի երկրիս թաւալման առանցից հակմանէն, ուստի և Հրատին և երկրիս տարւոյ եղանակաց փոփոխութիւնը շատնմանութիւն ունին, միայն թէ Հրատին տարւոյն երկանութիւնն գրեթէ կրկին է երկրիս տարւոյն երկարութենէն։ այսինքն եթէ երկրիս վրայ եօ տարի ապրելու ըլլայ մարդս, ի Հրատ կը համրուէր 20 տարի։

Հրատը միննոլորտով շրջապատեալ է, որոյ գիւտը կասինի աստղաւայշնի մուլորտն ըստ հեաագոտութեան ֆողելեայ ամենսին չի տարրերիր երկրիս միննոլորտէն, թէ բաղադրութեամբ և թէ ջրային գոլորշեաց քանակութեամբ։ Միով բանիւ, Հրատ ըստ արտաքին երևութիւն այնչափ նման է մեր երկրիս, որ եթէ մէկը ճանապարհորդէր տիեզերաց միջոցին մէջ Հրատին մօտերը, և մոլորէր և ճանապարհի, շատ գժուարաւ պիտի զանազանէր թէ որն է երկուքէն մեր հայրենիք։

Հրատն Արևէն կ'ընդունի իւր ջերմութիւնն և լոյսը երկու անգամ նուազ քան ինչ որ կ'ընդունի մեր երկրիս։ բայց հոն գիշերը կրնան լուսաւորել կարգաւ կամ միանգամայն երկու լուսիններ։ առ այս շատ յարմար է իւր լուսիններէն մերձաւորագոյնը, վասն զի իւր ամ-

քողջ շրջանը կը կատարէ երեք անգամ առելի արագ քան զՀրատ ինք
իր վրայ:

Աւստմանականաց ջանիւք, և ի մասնաւորի Միլանու հոչակաւոր
Արքափառելի ասուղաբաշխի հետազօտութեամբ, ըստ բաւականի
շա աշխարհացոյց քարտուս ունինք Հրատի, յորմէ յայտնի է որ հան
առելի ցամաք երկիրներ կան քան թէ ծովեր, մինչդեռ երկրիս վրայ
¼ մասը ծով է:

Երբոր ի Հրատ պայծառ է օգ և յարմար պայմանի մէջ կը գտնուի
զննողութեանց համար, նորա մակերեսութի վրայ հեռաղիտակով
կարեք է աեմնել մութ և լրւտաւոր բիծեր, բայց կատարելագոյն և
հզօր հեռաղիտակով՝ լրւտաւոր բիծերը փայլուն և գեղնագոյն կ'ե-
րեին, իսկ մութ բիծերը՝ կապտագոյն: Երկու տեսակ բիծերն ես ի-
րարմէ յայտնի կերպով կը առրերեին, ե՛փ ձեռն հեռաղիտակի այն-
պէս կ'երեկ թէ միմնագոյն բիծերը՝ ծովեր ըլլան, իսկ դեղնագոյնքը՝
ցամաքներ, Այս կապտագոյն և գեղնագոյն բիծերը անփոփոխ միշտ
մի և նոյն դիրք ունին, որք և կ'ապացուցանեն թէ նորա շեն վերարե-
րիր բնութեան փոփոխական երեսութից, ինչպէս երկրիս վրայ ամ-
պեր և արևոտ վրայ բիծեր, այլ արդիւնք են երկրաբանական յա-
րատնե ներգործութեանց:

Այս մօլորակին երկու քենեռաց վրայ տեսանելի են միշտ սպիտակ
և փայլուն բիծեր, որոնք կը մեծնան և կը պղտիկնան ըստ որում
տարւոյ եղանակը կը փոխուին. և ՚ի փորձոյ յայտնի է որ այս սպի-
տակ բիծերը ձեռն և առուցից մեծամեծ կոյտեր են, վասն զի նո-
ցա ամէն տարւոյ կրած փոփոխութիւնները, զոր օրինակ երկրիս
վրայ կը պատահին, արեգական առերևոյթ շարժմանէն են:

Այս ձիւներ և ասուեր երկու կիսագնդին վրայ, գարնան կը հա-
յին և աշնան գարձեալ կը շատնան, որով յատաջ կու գան ջերմու-
թեան փոփոխութիւն և մետքորական երեսոյթներ, ինչպէս երկրիս
վրայ ևս ջրոյ մաս մը կը գոլորշիանայ և կ'ըլլան ամպեր, և մաս մը
կը վազէ գետերու մէջ և կը թափին ՚ի ծովս. իսկ քենեռային բիծե-
րը կը պահին իրենց զարմանալի սպիտակութիւնը:

Թէպէտ և մենք չենք կարող ուղղակի հետազօտել Հրատի մէջ
եղած հեղուկ ատարը, սակայն անժմխտելի է նորա գոյութիւնը, ինչ-
պէս նաև նորա ներգործութիւնը կ'ապացուցուի բազմաթիւ մետէո-
քական երեսոյթներով, որք շատ անգամ տեսնուած են Հրատին վր-
այ, և անպակաս են թէ ձիւն և թէ սառամանիք: կը տեսնուին
նաև ամպեր, հողմեր և թանձր մէգ: Երբոր ամպեր կը տարածուին,
այն տեսն դուրս ցըցուած ցամաքներ կ'երեին սպիտակ բիծերով, այս
ինքն ձիւն եկած է այն աեղուանքը: իթէ արել ծագէ քիչ մը ժա-
մանակ, այն ձիւնապատ տեղերը գարձեալ մեր աշխերուն գեղնա-
ցոյն կ'երեին, և այս կը նշանակէ թէ հոն ձիւները կը հալին:

կալիֆոռնիոյ Ավետ աշխարհիքիս ամենէն երևելի Դիտարանի աս-
տեղաբաշխիք Հրատ մոլորակին տասն և չորս լուսանկարներ հանեցին
անցեալ տարի ապրիլ ամսուն մէջ՝ Առաջին 7 լուսանկարը ապրիլի
8ին հաներ են, և մնացածները նոյն ամսուն 10ին, թէ առաջինք թէ
վերջնաք մոլորակին մի և նոյն երևոյթը կը ցուցընեն Առաջին անգամ
հանուած լուսանկարաց վրայ որոշ կը տեսնուին մոլորակին աշխար-
հագրական ամէն գիծերը, իսկ երկրորդ անգամ հանուած լուսանկա-
րաց վրայ հարտային բնեռի սպիտակ բիծերը երկու երեք անգամ
մեծ կերենան քան զնախընթացու, և այս տարբերութիւնս ուրիշ բան
չի կրնար ըլլալ բայց եթէ այս երկու օրուան միջոցին մէջ ստատիկ
ձիւն եկած է, այս ինքն 2500 քառակուսի մղն։

Կը մնայ յիշել նաև Հրատին ջրանցքեր, Հաշականուն իտալացի
Աքիափարելի աստղաբաշխն, այս մոլորակին մակերնոյթը զննելով.
տեսաւ նորա վրայ երկայն և ուղղաձիգ ակօսներ 23¹/₂ վերստ լայն-
քով և զուգահեռական կողերով. այս ակօսներ կը սկսէին մէկ ծովէն
մինչեւ միւս ծովը. — Արեային դրութեան ուրիշ մոլորակաց վրայ
տակաւին չեն տեսնուած այսպիսի ակօսներ, և 1886ին Նիցցայի Դի-
տարանի տեսուչն Գերրոտէն, ինչպէս նաև Տրէտիէ և Տալլն ատտե-
զարտշիք իրենց փորձերով ստուգեցին Աքիափարելիի գիւտը։

Հրատին ջրանցից մէջ ամենէն զարմանալին այն է որ կը կտրեն
կ'անցնին Հրատին ցամացներէն ամէն կարծիք եղոծ ուղղութեամբ և
միշտ կը վերջանան կամ ի ծովս և կամ ի ջրանցու, բայց ոչ երբէք կը
կորստին ցամացներու մէջ. ուստի ենթադրել կուգայ մուրգուա
մոտածելով այն ահատգին ցամացները, կոչել Հրատին ջրանցները այն
տեղի բնակչաց արուեստական շինուածք. բայց միաք բերելով նա-
ցա կարգէ գուրս ընդարձակութիւնը, այսինքն 5000 վերստ եր-
կայնութիւն և 1000 վերստ լայնութիւն, ենթադրութիւնը կը փա-
րատի. — Բայց արդեօք այս ջրանցքերը իրաւցընէ այն նշանակու-
թիւն ունին, ինչպէս որ մենք կը հասկնանք սովորաբար. — ապա-
գայ զննաղութիւնք կրնան զայս ապացուցանել։

Մինչեւ հիմսյ ըստածներնէս կրնանք կարծել և ասել հաւանակա-
նաբար թէ կարծիք է գոյութիւն կենաց 'ի Հրատ. Բայց կայ ար-
դեօք անգանօր կեանք. այս այնչափ յայտնի է աստղաբաշխին՝ որ-
շափ հասարակ մահկանացուին, վասն զի գիտութիւնն այս հարց-
ման՝ վերջնական պատասխան դեռ չէ տուած։

